

Երկրորդ կետը կը հայեր Գարաս բերդին՝ որ հռովմեական Միջագետաց մէջ՝ Մծմնայ դիմաց, գրեթէ Պարսից սահմանագիծը կը շօշափեր: Թէոդոս Բ-ի Պարսից Յազկերտ Բ. թագաւորին հետ 441 դրած դաշինքով մը, երկու կողմերն ալ ինքզինքնին պարասուորած էին իրենց սահմաններուն վրայ նոր ամրութիւններ չկառուցանել: Սակայն Անաստաս կայսր այս դաշինքին հակառակ՝ ցայտմ բաց Գարաս քաղաքը զօրեղ ամրութիւններով շրջափակեց եւ զայն Պարսկաստանի դէմ կարկանդակ՝ միշտ երկիւղ ազդող յարձակման ու պաշտպանութեան կայան մ'ըբաւ: Գաւառին հրամանատարը Միջագետաց դուքսը, հոն հաստատած էր իր նիստը: Պարսպ տեղ Պարսից կողմանէ գանգատներ եղան դաշնաց եղծուելուն դէմ եւ պահանջուեցաւ ամրութեանը քանդում: Խորովոյ մայմ Հռովմայեցի Տահադէզ պնչափ զինուաւ, որ բաւականացաւ այնու, որ Հռովմայեցիք յանձն կ'առնուին դուքսին հրամանատարութիւնը Գարասէն ուրիշ տեղ փոխադրել: Հետագայ ժամանակներն ալ Գարասի խնդիրը կուռի աւարկայ մնաց միշտ: Գաշնց մէջ յայտնի որոշուած էր, որ պատերազմի ժամանակ գրաւուած վայրերը ետ դարձուելու են. դժուարութիւննք ելան բանակցութեանց ատեն՝ լազիստանի (լազիկա, հին Առշքիս) մէջ Պարսից գրաւած տեղերը թող աւուր վրայք, վասն զի Խորովոյ այս տեղերը չէր ուզեր ձգել: Յուստինիան, որուն՝ Խուսինոս խնդրոյ նիւթ կայմող այս կէտին վրայ հենձմա տեղեկութիւն տուած էր, զեղեւիլ սկսաւ, ի սկզբան տեղի տալ կ'ուզէր, բայց յետոյ իւր հրահանգը ետ կոչեց, այնպէս որ քիչ մնացած էր խաղաղութիւնը կ'աւուրէր. վերը ի վերջոյ թագաւորը տեղի տուաւ եւ յանձն առաւ թողուլ լազեան վայրերը. այս բանն Հռովմայ համար թանկագին յարողութիւն մըն էր, վասն զի գէթ ասով իրօք ծանջուեցաւ, որ լազիկա հռովմեական շահու շրջանակին մէջ կ'իյնար եւ պէտք էր Պարսից ազդեցութենէն զուրս հանել<sup>1</sup>:

Այսչափ են այս դաշնաց Պրոկոպի հաղորդած պայմանները: Մաղաղաս ժամանակագիրը անսովոր պայմանաւորում մ'ալ կը յիշատակէ, որուն համաձայն երկու ինքնակայները զերար ո՛չ միայն իւր եղբայր պիտի նկատէին, այլ նաեւ

միաբանած էին հարկ եղած ատեն փոխադարձաբար իրարու դրամով ու զէնքով օգնել: Ասոր համեմատ դաշինքը լոկ խաղաղութեան դաշնաւորութիւն չէր, այլ միանգամայն կերպական նիզակակցութեան դաշն: Արնայ սակայն ընդունուիլ, որ Պրոկոպ ճիշդ ալ պայմաններուն այս ամենածանրաշեղծը անիշատակ թորուցած ըլլայ: Եւ ի՞նչպէս: Արնայ Յուստինիանոս Գութեացոց դէմ պատերազմ ըրած ատեն պարսկական օգնութիւն պահանջուլ ելլել, կամ Խորովոյ իւր դաշնաց զօրութեամբ, կրնար Հռովմայեցիներէն թիկուքը պահանջել, տուրանեան բարբարոսաց դէմ իւր ձեռնարկութեան ժամանակ: Մաղաղաս բաւական անվստահելի հեղինակ մըն է եւ քանի որ աւանդած լուրը շատ անհաւանական կ'երեւայ, բացարձակագպէ մերժել է:

Վերջորդ դարուն հռովմեական պարսկական պատերազմներուն աւաջին գործողութիւնը 532—533ի խաղաղութեամբ կը վերջանայ՝ (Հորոն-իւնի):

Գ. ԳԻՏԵՐՐՈՐ



Լ Ե Զ Ո Ւ Ր Մ Ն Ս Կ Ս Ն

Օ Կ Ն Օ Յ Գ Օ Ր Օ Ր Օ Ր Օ Ր Օ Ր Օ Ր

(Հորոն-իւնի):

Գ Ղ Ո Ւ Թ Զ

Այնպ Բ-բարուն Բաւաստիչան-իւնները:

47. Նախորդ գլխուն մէջ ներկայացուած բանաձեւները, մանաւանդ աւաճները՝ լուրջ եւ հրամայական շեշտ մ'ունին: Փորձառութեան, հասուն զատողութեան բիւրեղացումներ են անոնք, գեղեցիկ եւ փայլուն բայց ցուրտ: «Պատուեան զՏայր քո եւ զմայր» պատուիրանին նման է «Իւրքը կեցիր ուր շատ ապրիսը՝ Սակայն երբ ծերուելին, զեռահաստի մը բարի եւ աւաքինական մէկ արարքին վրայ ուրախացած, յուզուած, «ապրիս» կ'ըսէ, խանդաղատանքի եւ օրհնութեան միավանկ երգ մը հնչեցուցած

<sup>1</sup> Գարասի վրայք տ. Մաղաղաս 399, Պրոկ. de aedif II. 10 (210. 220), Պր. Ա. 10 (49), Լեհոս demagistr. III. 46 (241).  
<sup>2</sup> Պրոկ. Պր. Ա. 22 (111), ó τών έν Μεσοποταμίε σιγαλατων άρχων.  
<sup>3</sup> Պրոկ. անդ.:

<sup>1</sup> Պրոկ. անդ. Մաղ. 477. «զի թէ պէտք իցն էնիւր եւ կենք մինանց թիկուքը եղցին անիւնը»:  
<sup>2</sup> Եւստինիան Պարսից հետ կերուած խաղաղութիւն, կը յիշէ 16 Գրկ. 533ի ծանօթ «δέδοικεν» սահմանադրութեան սկիզբը. սակայն Θεοδοκιός յաղթական սրբութեանը աւանդու չէ համարձակուած:

կ'ըլլայ: Հու գգացումն է որ կը բարբառի, եւ սրճութեան, ինչպէս անէծքի, ցաւակցութեան ինչպէս խնդակցութեան զգացում արտայայտութիւններն ոչ միայն գեղեցիկ են այլ եւ եռանդուն, երբեմն Տրաշխի Այսպիսի ասացումներ, շափեայ ըլլան թէ արձակ, բառէ մը միայն բարկանան թէ տողէ մը, բանաստեղծական Տանգամար ունին, եւ ես անոնք օղակը կը Տամարիմ արձակին ու շափեայ բանաստեղծութեան միջեւ: Այս նկատումով է որ, Ահնայ ժողովրդական քերթուածներուն անցնելէ առաջ, կ'ուզեմ բանաստեղծութեան այդ նախածիլները, սկզբնական բողբոջները ներկայացնել:

48. Գեծերը գեռահասները կ'օրհնեն սա բանաձեւներով:

“Ապրիս”, “Հա՛տ ապրիս”, Ատիկա է ամենէն սովորական բանաձեւը եւ շատ պարագաներու մէջ կը գործածուի: Գեծերը ատիկա կ'ըսեն իրենց ձեռքը Տամբուրողին, իրենց ջուր սուռողին, իրենց զգեստը Տագցնողին, իրենց սեւէ ծառայութիւն կամ սպաս մատուցանող պատկաններուն: Էւրոպացիք “ՆորՏակալ եմ” կ'ըսեն այսպիսի առիթներով: “Ապրիս” կը նշանակէ նաեւ „bravo!“ եւ “աֆէրիմ”, կրնայ ըլլալ որ “աֆէրիմ” ու “ապրիս” նոյն սկզբնական ձայնին եղանակաւորումներն են: Եթէ գեռահասը սեւէ գովելի գործ ընէ, աղքատին ողորձի, գասընկերին գասը սորվցնէ, կոյրին առաջնորդէ, “ապրիս” կ'ըսեն անոր ծերերը:

“Ապրիս”ին միտքը արտայայտող ուրիշ բացատրութիւններ եւս կան, որք մասնաւոր առիթներով կը գործածուին:

- “Ո՞րք մնաս”,
- “Երկան-արեւ լընիս”,
- “Արեւտ կանաչ է”,
- “Ճերմակ-մօրսք լընիս”,
- “Աշխրքի պարծօնք լընիս”,
- “Հարզն (Տաղարի) պէտէ՛լ լընիս”,
- “Խերտ տեսնէք”,
- “Կէկ ճի՛ն Տաղար տերեւէն լընիս”,
- “Իսասկ-բէխչ լընիս”, (կոյս աղջկանց կ'ըսեն):

49. Հայկերոյթի առիթով Տետեւեալ բարեմայութիւններ կ'ըլլան իրրեւ ՆորՏակալութեան արտայայտութիւն:

“Շէն մնաք”, “Շէն կեցիք”, “Աստուած շէն պահէ”, “Շէն եւ պայծառ մնաք”,

“Շէն, բառով այս ՆորՏակալութեան եւ մաղթանքի ձեւը ամենէն սովորականն է ու կը թուի ըլլալ ամենէն վաղնջարանն ու Տայացին: “Շինեմ”, բային արմատն է, այդ բառին նախնական առումովը, եւ է Տակալիկն “աների: ի, ինչպէս կ'երբէ: ի “տնաշէն”, եւ “տնաւեր”, անականներէն: Հայերէն ոճ է թըքերէն “շէն օղասըն”, ձեւը:

Այս “շէն մնաք”, ոճին Տամպատասխանող ուրիշ ձեւեր այլ կան որք այլեւայլ առիթի կը գործածուին:

“Սեղանիդ դրման մնայ”,  
 “Աստուած վաստկուորին բանին գործին աշղուութիւն տայ”,  
 “Աստուած քէտերուզ (անջնաս, անվիշտ) պահէ”,

“...ը սիւլայ գայ ուր աչքի լուս գանք”,  
 “Անճ”, “Անուշ լընիս”, Այսպէս կ'ըսեն ջուր, գինի եւայլն խմողին: Նաեւ կերակուրը աւարտելէն վերջ ՆորՏակալութիւն յայտնող Տիւրին, իբրեւ պատասխան կ'ըսէ տանուակը՝ “Անճ” կամ “բարով կեպք”, կամ “Հա՛տ գաք (յ)ուրաւութեան”,

“Աստուած պակաս շանէ”, Այս եւս Տիւրին կողմէն մաղթանք է առ Տիւրընկայն:

“Մարտական”, կ'ըսեն կերակուրէն վերջ լուացուողին: Էւ սա պատասխան տալով կ'ըսէ. “Հաւասարական”,

“Շա(յ)նտ անսպաս”, մաղթանքը կ'ուղղուի երգողին:

50. Կիրտութեան կամ ծնունդի, անուան տարեդարձի կամ տանի, եւ պսակի առիթներով կ'ըլլան Տետեւեալ բարեմայութիւնները:

“Աչքդ լուս”, “Աչքերիդ լուս”, Ասոր պատասխան կը տրուի “լուսով կեցի”, “լուսով կեցիք”,

Ատիկա է ինդակցութիւն արտայայտելու ամենէն սովորական ձեւը:

Մըտուի նաեւ:  
 “ՆորՏակալը լընիս”, ակնարկելով մկրտութեան, պսակի, եւայլն:

“Ո՞րք մնայ”,  
 “Խերք տեսնէք”,  
 “Հօրով մօրով մեծնայ”,  
 “Աստուած մանչըր ալ պարգեւէ”, (երբ, ծնածը աղջիկ է):

“Թագն ու պսակը Տամբուրէք”,  
 “Միասպակի՛ ծերանաք”, Նորպսակ ամուսինին կ'ուղղուի այս մաղթանքը:

“Յառօրը ձերիններուն գլխերւ, կամ խօսքը մանաւորելով՝ “աստօրը Արշալոյսին գլխիը լընի”, Այսպէս կ'ըսեն նորաստեղ զոյգին հայրը, մայրը, մեծերը՝ ի պատասխան իրենց ուղղուած բարեմաղթութիւնանց:

Իսկ “բօյնր մնաք”, մաղթանքը կ'ուղղուի ամբողջ ընտանիքին, մանաւանդ խոշոր, քանի մը եղբայրներէ բաղկացած ընտանիքին, եւ կը նշանակէ “ամբողջ”, “ածխոս”, “մօքը”, “միտսին եւ անբաժան”, ապրիք:

51. Ճամբորդ ուղարկելու առթիւ կը լըսին հետեւեալ բարեմաղթութիւնները:

- “Աստուած բարի ճամբայ տայ,”
- “Աստուած արեւուտ պահապան,”
- “Չորն երթաս կանաչ դառնաս,”
- “Ոսկունքդ քարը չի զարնես,”
- “Երթաս բարով դաս բարով,”
- “Քար բռնես, ոսկի դառնայ,”
- “Ես քեզ տեսնիմ, դուն հազար բարի:,”

52. Աղաչանքի ձևեր:

- “Արեւու ուր կու սիրես,”
- “Տղօքտ արեւուն,” — “Չաւկիտ ա-րեւուն,”
- “Աստուած ուր կու սիրես,”
- “Տասիդ հօգուն,”
- “Վանն Աստուծու սիրուն թող լընի,”
- “Խաթերս հըմար,”
- “Մեղք է,” — “Մեղիունք է,”
- “Ես ալ մեղք իմ,”
- “Ա(ս)ուած մեկիդ փոխարէն հազար տայ,”

“Վարձքդ Աստուծու առնես,”

53. Անէճքի եւ կշտամանքի ձևեր:

- Չիք լընիս:
- Չիլիս ու չի կատարիս:
- Արեւու հոնը գնիմ:
- Չորնայ ձեռքդ: — Չորնաս:
- Գունծիս: — Գունծի՛ ձեռքս:
- Չիքն իյնիս, մուրը գրուիս:
- Վեր չելլես:
- Վերնաս:
- Հոնը գնիմ:
- Մախիրտ հոնը տանի:
- Օտնիք (անցնիք):
- Կրակ թափի վրաս:
- Երկնաւորէն գննես:
- Փաթուրիկիս: — Պապնծիս,
- Առաւ չիյնիս:
- Տուն չիյնիս:

Արևի հունա չիյնիս:  
 Աճաղկոտոր սուփուիս:  
 Ծափծիկիս: — Ծափսիտ սրգ լըուի:  
 Ըան-ստանի ելլես:  
 Գորող տանի:  
 Արեւը քոր նայիս:  
 Մուլթն ու մլառը վրան տայ:  
 Վայն ի վրան: — Վայն ի վրան դայ:  
 Մահն ի քեզ: — Մահ ի քեզ ելլէ:  
 Երեսի մուր: — Երեսի աղտ: — Խաղք

լընիս:  
 Անէճքի առարկայ եղող անձը, վշտացած ու զայրացած, կը պատասխանէ երբեմն:

“Բերնէտ ելլէ, ծոցտ ի վար թափի,”

54. Երգուով ձևերն են “Խաչ”, — “Հա-ղորդ”, — “Մեռնող խոնկ կենայ թը ուր ես...”, Երգուով հնագոյն ձևը որ նախաքրիստոնէական դարերէն հասած է, եւ զոր ես ի մանկութեան լսած եմ ականջովս, է՝ “Արեւ,”:

55. Գգուանքի եւ փաղաքշանաց ձևերն են:  
 Հոգիս. — Աչքիս ընթար — Անուշտ: — Անուշիս (գգուանք): Եթէ հիւանդ է մա-նուկը, կ'ըսեն — Էոյնիք մէռնիմ. — Եսսփր (Էփր, գերի) լընիմ:

Աշադրութեան արժանի է փաղաքշական եւ գգուանաց ձևերու սակաւութիւնը առն-թեր օրհնութիւնաց եւ անէճքներու առատու-թեան: Ահայ մէջ դեռահաս մայրերը երբեք չեն համարձակիր իրենց մանուկները սիրել ու գգուել ի ներկայութեան ընտանիքին ուրիշ անդամներուն: Մեծ հայրերն ու մայրերն ալ շատ բան չեն ըսեր այդ տեսակէն: Ընկերային զարգացման աւելի փափկացած ու աւելի ազատ փուլերու մէջ է որ գգուանքի ու փաղաքշանքի արտայայտութիւններն կը բազմանան:

56. Մանկական նորափթիթ հասակին մէջ կան մտնուող գէպքեր ու պարագանք որոց համար յատուկ խօսքեր բանաձեւուած են, եւ հոս է որ արձակէն դէպ ի չափեալ բանաս-տեղծութիւն անցքը տեղի կ'ունենայ:

Նորածին երախան ամեն օր կը լոգցնեն քառասուն օր, եւ իւրաքանչիւր լոգանքի աւարտմանէն վերջ՝ անոր այլեւայլ անգամներն ու զգայարանքը շօշափելով մաղթանք մը կ'ը-սեն. նախ ամբողջ մարմինը թոթովելով կ'ըսեն.

Բոթուէ ջընիկ,  
 Ժողուէ մսիկ,

եւ այս կը շարունակեն —  
 Կամար-ընթուի լընիս.

երկան-թարթինչ լընիս.  
 Շահէն-աչուի լընիս.  
 Պզտիկ-քինթ լընիս.  
 Պզտիկ-բերան լընիս:

Ասաջին տարուան ընթացքին զերախան խնդացնելու եւ զքօսցնելու համար կը դպչին մատի ծայրով անոր ձագատին, քթին, վերի շրթուներին, եւ բերնին՝ ըսելով —

Հուսա եղիկ,  
 Հուսա մեռողիկ,  
 Հուսա վագէ,  
 Հուսա ուսէ:

Երբ օրորոցէն կը հաննէ երախան, զուարթ ու այտերը կարմրած, կը համբուրեն ըսելով —

Ուշիկ, ուշիկ, պագտ անուշիկ,  
 Կարմրած ես, կլոր թշիկ:

Երբ եօթներորդ տարիէն սկսեալ կաթնա-կուաները թափին հետզհետէ, մանուկը տանիքը կ'ելլէ եւ ինկած աղան հեռուն կը նետէ երեք անգամ կրկնելով —

Իշուկ, գնա, գառնուկ, եկու:

Պզտիկ մանուկները, մանչ եւ աղջիկ, կը սիրեն «ինամուկունը», խաղալ, այսինքն չափա-հասնեալն խնամական մեծարանքներն իրարու ընել: Կ'ստորժին նաեւ մեծերուն պէս զբաղած եւ գործի վրայ ըլլալու ձեւերն ընել: Մանուկ մը իր ընկերին այսպէս կ'ըսէ, զոր օրինակ, —

Հէքիսթ, հէքիսթ, թէք մի գտայ,  
 Գնացի եգին, վէգ մի գտայ,  
 Փորեցի մէջը մտայ,  
 Հարանիք արի, ինչու չեկիր:

Եւ խաղընկերը կը պատասխանէ (իբրեւ տանտիկին):

— Մեռող կ'անեի:  
 — Մեկալ օրը ինչու չեկիր:  
 — Արբուածք կ'անեի:  
 — Մեկալ օրը ինչու չեկիր:  
 — Գլոխ կու ցուեր (կամ՝ հեանդ էի):

Որովհետեւ երեք օր կը տեւէ հարանիքը, մանուկը պարտաւոր է երեք պատրուակ գտնել ինքզինքը չքմեղելու համար:

57. Ակնայ ժողովրդական բանաստեղծու-թիւնը հինգ խոշոր նիւթերու շուրջ յօրինուած է: 1. Մանուկները քնացնելու համար օրօրի կրկնէ. 2. սիրա հարական երգեր. 3. Հարսա-նեկան երգեր. 4. Պանդխտութեան երգեր եւ

5. Ողբեր կամ՝ «լաց» Ամենուն մէջ ալ Սէրն է որ կը բարբառի:

Դժոյշը տեսնելը նախ օրօրի երգերուն: Հոն մայրական սերը կ'երգէ, ու մայրական սերը, թէեւ սիրահարականին աղմուկն ու խանդը չունի, է սակայն սերերու ամենէն աղնիւք, խո-րինը, ստեղծագործողն ու աստուածայինը: Այր մարդուն հզօրագոյն սերը առ կինն է, իսկ կնոյ ու ժգնագոյն սերը առ զաւակն է եւ ոչ առ այրն: Այրը կը հովանանայ իր կնոջ վրայ, եւ կինը, իբրեւ մայր, կը հովանանայ իր զաւակաց վրայ: Օրօրի երգը մարմնացումն է մայրական սրտին ամենէն ուժեղ եւ անձուեր զգացումնե-րուն, ու երբ անոր շրթունքէն կը լսենք այդ երգը, այն ծայրագոյն մեմուրութեամբ եւ անու-շուրթեամբ հնչող սերը, կը զգանք թէ արար-չութեան սրտին ամենէն փափուկ թեղն է որ կը թրթուայ, ու կը հմայուիք: Երգէ, հրեշտակ կրգէ որ լսենք քու մայրական սրտին գողար ու հանձարել արասայտութիւնը:

1. Օր օր օր օր, հայրիկտ ապրի,  
 Հայրիկտ ապրի, մայրիկտ արեւի.  
 Արեւը քու տնակը ցաթէ,  
 Հարվելը քու մարիկտ առնէ:
2. Աղուոր ես, չունիս խալատ,  
 Քու էմէն տեղտ է պէխալատ.  
 Միակ մէկ խալատ մ'ունիս,  
 Քուն չունիս շարթուն կու կնասա:
3. Աղուոր ես ոտքերտ ի վեր,  
 Երթամ ո՞վ բերթ խաղընկեր.  
 Երթամ լուսնկան բերթիմ,  
 Լուսուն աստղը խաղընկեր:
4. Օր օր օր օր աննման,  
 Աննման ու չիկայ նման.  
 Ուչ մարն է բերեր նման,  
 Ուչ արեւն ուչ լուսնկան:
5. Կարմիր վարդ ու լան տերեւ  
 Բացուեր ես մեր աման ի վերեւ.  
 Քանի կայ պաղլան տերեւ  
 Աքան կ'ուզիմ քեզ արեւ:
6. Ծոցիկս ի պարտեզ տ'անիմ,  
 Քեզ մէջը մորճիկ տի տեկիմ.  
 Աչքերս ալ աղբի տ'անիմ,  
 Ուներովս քեզ տի չլիմ:

- 7. Պիւլպիւլը պաղչան է իջեր,  
Վարդենուն թփիկն է թառեր.  
Անուշ մենեմչին հոտուն  
Աղուորիս քնիկն է տարեր:
  - 8. Օր օր օր օր, եղներն ին եկեր,  
Եղներն ին եկեր լէռնէն ին իջեր.  
Քեզ ալ անուշ քնիկ ին բերեր,  
Բերեր քու ծով ծով աշերս ին լցեր:
  - 9. Օր օր օր օր կայիմ կախ օրան,  
Ծառէ ի ծառ շուքերն ի վրան.  
Ծառ — շքեր վրայ եկէք,  
Շուք արէք աղուորիս վրան:
  - 10. Օր օր օր օր օրտ շատնայ,  
Օրտ շատնայ տարտ մեծանայ.  
Տարեկա հազար տարու մտննայ,  
Անձիկա հազար բարու տիրանայ:
  - 11. Դուն ապրիս հօրով մօրով,  
Հաց նստիս հոստանակ աղբարով.  
Ապրիս դուն հօրով մօրով,  
Ու լցուի սրտիկտ արեւով:
  - 12. Արտիկա արեւով լցուի,  
Մեր դոններն կարմիր ինծօրով.  
Ո՛վ օսնի վարդէտ անէ,  
Ո՛վ գառնայ կարմիր ինծօրէտ:
  - 13. Օր օր օր օր, քներ ես,  
Ծածկեր իմ քրտներ ես.  
Շալ լաթիկա դան տանիմ,  
Վարդի նման բացուեր ես:
  - 14. Պառկէ է՛ անուշ քուն էղի,  
Մինչուկ գայ լուսն առաւօտուն,  
Լուսնայ բարի լուսը գայ,  
Պիւլպիւլս ալ ելլէ քնուն:
  - 15. Պիւլպիւլս ալ ելլէ քնուն,  
Կէսն է քուն կէսն է արթուն.  
Քնանաս քնիկա անուշ,  
Արթննաս երազտ ի բարին:
- Ելք երախան երկար ստեն լայ ու շքնա-  
նայ, յոյնած մայրիկը կ'երբէ.  
Քնիկ քարէն մարիկ մի պիտէր,  
Ուր պղնձէն ձանիկ մի կալէր:

58. Միրա հարական բանաստեղծութիւն-  
ներն նշանաւոր են ուժեղ եւ յանդուգն բացա-  
արութիւններով, եւ հիանալի խկատիպու-  
թեամբ:

Ահաւասիկ աղկան մը տարօրինակ փոր-  
ձառութիւնը.

Քարի լուսուն դուրս ելայ,  
Ես աղուոր կորիճ մի տեսայ.  
Աղուոր կորիճ մի տեսայ,  
Չարկաւ իմ՝ երեսս արունեց:  
Մարիկն ալ հարցմունք արաւ,  
— Ատ երեստ ո՞վ արունեց:  
— Ես ասօր պաղչան իջայ,  
Վարդենուն փշիկն արունեց:  
— Չորնայ ան վարդին փուշը,  
Ուր լուս երեստ չարունէ:  
— Մ'աններ, մ'անիծեր, մարիկ,  
Մեկ աղուոր կորիճ մի պագաւ.  
Պագաւ թը աննէ մուրատ,  
Կ'անիծես, կ'ելլէ պէմուրատ:  
Հտեւեւալը կը նկարագրէ երիտասարդաց  
ու աղջկանց հանդիպումը աղբարին մօտ: "Թող  
խմինք ու թող մենկնք, Ը հօր է:  
Աղբի մի Մզոյս լէռը,  
Ջուրն ուռուն տակը կու վաղէ.  
Փողալին արծըթէն դրին,  
Ջուրն ոսկուն թաւը կու վազէ:  
Երկու թուխ, աղուոր աղջիկ  
Կ'օջոպոյն (բուպան) ի ջուրն ին եկեր.  
Երկու բէհչեման կորիճ  
Չին հեծեր ու սէյր ին ելեր:  
— Աղբիկ, աղբօրտ արեւուն  
Կ'օջոպտ ասիկ մի ջուր տուր,  
— Ջուրս տաք է, չէ պաղեր,  
Մեր սիրուն շատ մարդ է մեռեր:  
— Թող խմինք ու թող մենկնք,  
Հաշուիմ թը մարս չէ բերեր:  
Հտեւեւալ կտորին մէջ սիրահարը քիչ  
մը աւելի համարձակ վարուած է.  
Խմեր իմ ու չեմ գինով,  
Ես կերիմ ու չեմ կարտավ:  
Հագեր իմ սիրու շապիկ,  
Աղուորին դուռը կայնելու:  
Աղուոր մ'ալ ներսէն ի դուրս,  
Ծոցն ի լի կարմիր ինծօրով.  
Ըսի թը հատ մի աննիմ,  
Թունաս ելաւ, թուխ աչքն ի լալու.  
Լացաւ ու լալով ըսաւ  
— Ես, զիս խաղք արիւր ցորեկով:  
Բանեցիր զօրով ձորով

Պագ մ'առիր հազար նագերով :  
 — Ան մէկ ցորեկուան պագը  
 Ուր կ'ալ(ր)ժէ հազար Գիշերուան :  
 Աւասիկ կտոր մը ուր սերը հրաշէկ է,  
 Մարդն ուր սիրու տէր ընի,  
 Անոր ալ ճարակ չի ընի,  
 Թող երթան գերեզման բանան,  
 Թող մտնէ ի մէջ կենդանի.  
 Ի մէջ սրտին բաց թողուն,  
 Ուր ելլէ բոցն ծիրանի.  
 Օտեղ գործող թող ըսին  
 « Սիրու տար մարջ մի կու այրի »,»

Երուեստ եւ խորհուրդ աւելի բարձր մա-  
 կարդակի մը վրայ են սա գեղեցիկ կտորին մէջ,  
 ուր խօսքը լուսնին ուղղուած է.

Կարմիր կապաւոր աղուոր,  
 Վար իջի, գօտեկ մի կապիմ.  
 Կապիմ ալ նը թուլ կապիմ,  
 Ուր (որպէս զի) հովերը տանի բերէ :  
 Հայ, տար ու բեր, տար ու բեր,  
 Գէշը տար, լ'աղուորը բեր :  
 — Ես ուչ գիշուն տանողն իմ,  
 Ուչ աղուոր կու տան տար ու բեր :  
 Մէկ աղուորին տասը գէշ  
 Ես կու տամ, աղուոր մ'առ ու բեր :  
 Աղուորն արեգակ նման  
 Սար ու ձոր հաւասար կու ծագէ :  
 Ան գէշն ի գշկուր նման  
 Ախոռն պատերն է կողած :  
 Աղուոր մի գիշուն ծոցը  
 Կու թապիւն, քունը չի տանիր.  
 Ան գէշն ալ խայալ կ'անէ  
 Ի՞ր սիրուն քունը չի տանիր,  
 Գիշուն տէրն արևւ չունի,  
 Աղուորին գիշերն է ցորեկ :  
 Գէշը գիշերով երթայ,  
 Աղուորէն մագիկ չի խոռի :

59. Մանկիկը օրեցիքը. Երիտասարդը եր-  
 ցեցին իրենց սերը, հիւստ տանները անոնց ասուե-  
 նութիւնը : Հարսնիքը կեանքի ամենէն երջանիկ ա-  
 ութիմն է : Պատկուողները կը զգան յանկարծական  
 փոխակերպութիւնը իրենց կենցաղին, որ հասարակ  
 մահկանացուին համար բովանդակ կեանքին ամե-  
 նէն նշանաւոր փորձառութիւնն է : Բողոք հարս-  
 ներուն համար եւս հարսնիքը գերազանցապէս  
 ուրախ եւ զուարթ գէպքն է : Ակնայ մէջ մա-  
 նաւանդ հարսնիքը՝ այն առիթն է ուր կեանքը  
 իր ամենէն խնդրաքին ու գեղեցիկ զեղումները  
 կ'ունենայ : Հարսնիքը իսկապէս կնիկներուն

գործն է, եւ բազմադաշտ երկար պատրաստու-  
 թիւններու գործ, մանաւանդ աղջկան կողմին  
 համար : Ըստ ժամանակի կու տան աղջկան օժիտը  
 հանդերձելու : Մօր մը համար հաճելի դարձում  
 մը, բայց աղջկան մօրն ուրախութիւնը անխառն  
 չէ : Կոյնպէս է նաեւ աղջկան զգայումը, — ու-  
 րախութեան եւ տրամութեան խառնուրդ մը :  
 Հարսնիքին կեցողական դէպքն է հարսը, եւ  
 շատ պատշաճօրէն « Կարանիք » բառը անոր ա-  
 նունէն շինուած է :

Դժուար բան է, մանաւանդ երբ աղջիկը  
 վաղահաս կ'ամուսնացնեն, ինչպէս էր սովորու-  
 թիւնը Ակն այդ մատաղատի էակին համար  
 փոխել միշտվայրը, եւ երթալ ուրիշ ընտանիքի  
 մը մէջ ապրիլ անմուռնչ հնազանդութեան  
 կեանք մը : Անիկա « անխօս » կը մնար իր տա-  
 գերտացը, տալուրտացը, եւ կեսրոյը, իսկ պա-  
 ըրնդատին՝ յաճախ ցիեանս : Հարսանկաց բազ-  
 մազան ու մանրանամ արարուածները աւելի  
 եւս կը սաստկացնեն աղջկան տխուր զգայում-  
 ները : Հարսանկան երգերը՝ մեծ մասամբ անոր  
 վրայ յօրինուած են : Այս պատճառեղութիւն-  
 ներուն վայելուցութիւնն ու զորութիւնն գնահա-  
 տելու համար լաւ է գազափար մը ունենալ հա-  
 սրնիքի այլեւայլ արարուածներուն վրայ :

Աղջկան համար ամենէն տխուր վայրկեանը  
 կը հասնի պսակէն առաջ : Ահա այդ վայրկեանը,  
 Պսակին նախօրդ օրը (կիրակի) տղուն կողմէն  
 ինամի կ'երթան հարսնացուին տունը, եւ այդ  
 առթիւ է որ աղջիկը իրենց տղուն կ'առնեն, ա-  
 մուսնութիւնը կը կնքեն, թէեւ յաջօրդ առաւօ-  
 տուն է որ եկեղեցւոյ պսակովը անիկա կրօնական  
 նուիրագործումը կ'ընդունի : Այս կէտը կ'ուզեմ  
 պատմել, վրան զի վաղը ջակնութեան ամեն  
 երաշխիք ունի, այսինքն հեթանոսական դարերէ  
 աւանդ մը ըլլալու դրոշմը. թէեւ Ակնցիներէն  
 ոմանք, այր մարդիկը, անոր անգէտ են՝ զի ա-  
 րարողութիւնը տեղի կ'ունենայ կանանց անխառն  
 ընկերութեան մէջ : Ծանուն փեսային ընծայուած  
 ձեռք մը զգեստը առանձին սենեակի մը մէջ  
 աղջկան հագնելիէ վերջը, կը բերեն զինքը այն  
 սենեակը ուր ինամիները հաւաքուած են : Աե-  
 նեակը մտնելու պահուստ ինամիներ բոլոր մը կ'եր-  
 գեն (« Աղջիկ, քու հագածը ալ է ») Աւ հոս  
 է որ իմ անխարկած հայկական արարուածը կը  
 կատարեն : Աղջկան մտիկ ազգականներէն տիկին  
 մը, զոր օրինակ մօրաքոյրը, մօր գերը կը կատարէ,

1 Զարուհի է որ ճանիկան « Լնութիւնը Ակնայ  
 Կործին մէջ սէլած չէ Ակնայ հարսնիքին այս բնուած : Գի-  
 հանգամանքը :

(զի մայրը ինքը շափազանց պիտի յուզուէր ու լար եթէ անձամբ ասիկա ընէր), իրարու վրայ դրուած երկու բարձրուս վրայ նստելով. իսկ աղջիկը կու գայ, առաջնորդուելով՝ ինչպէս միշտ, անոր առջեւ կը նստի եւ գլուխը անոր գրկի կը դնէ, իբրեւ թէ անոր կ'ապաստանի, որպէս զի շօտուս որ զինքը առնեն տանին մօրը տունէն իբրեւ հարս: Տիկիններէն մէկը կու գայ աղջիկը զատել մօրմէն, երկու թեւերէն բռնելով վեր կը քաշէ, բայց աղջիկը իր մօրը փարած կը մնայ: Երկրորդ տիկին մը նոյն փորձը կ'ընէ ու էլ յաջողի. այսպէս վեց կիներ որ զվիշյ կնի կը վերպին, եւ կ'ըսեն. « աղջիկը ծօյր է նստեր, » յիջրջպէս կը հրաւիրուի կնքամայրը, որ ինամի տիկինաց ամենէն պատուաւորն է, եւ երբ սա կու գայ աղջիկը վեր կանգնեցնել, կը յաջողի: Մենեկին մէջտեղը երկու բարձ կը դնեն յայնժամ իրարու վրայ եւ աղջիկը անոր վրայ կը նստեցնեն, եւ անոր զգեստաւորման մէջ պակաս մնացած երկու բան ալ կ'ընեն, այսինքն, գօտին կը կապեն մէջքը, եւ գլխարկը կը դնեն գլուխը: Այն վարկենէն ուր գլխարկը կը դնեն, հարսին բոլոր հագածը տղուն ընծաներն են, եւ հարսը անորն է: Խնամիները ուրբա են. « հարսը առած են », վերջնականօրէն: Եւ ահա կը հնչեցնեն ցնծութեան երգը. « Երուր, աղու որ աղջիկ, հարս եղար մեզե... »

Այդ արարուածը յորում եօթը տիկիններ իրարու ետեւէ կ'աշխատին զհարսը մօրը գրկէ անշատել, հայկական հարսնիքին կրրիզն է, եւ քաղաքակրթեալ ձեւի տակ յիշատակումն է այն բուռն եղանակին որ բարբարոս դարերու մէջ ի գործ կը դրուէր, երբ աղջիկը իր հօրը տունէն, իր մօրը գրկէն յափշտակելով կը տանէին շայն հարսնութեան: Չափազանց կեղահարձ չըլլար երթադրել թէ այս հայկական գրուագը, զոր վերեւ պատմեցի, մեր ցեղին բարբարոս ժամանակէն, այսինքն նախապատմական դարերէն, աստիճանաբար եղանակաւորուելով, բայց անընդհատօրէն հասած է մինչեւ մեր օրերը: Կը մտղթեմ որ ասիկա պահպանուի միշտ: Թէպէտ այսօրուան արարուածին մէջ աւուրեստ եւ կեղծիք կայ, սակայն արուեստն ու կեղծիքը իրական զգացում մը վրայ հիմնուած են, զի ծշմարտի է թէ աղջիկը եւ մայրը իրարմէ անկեղծ ու խորին ցաւով կը բաժնուին, եւ այն յորդ արտասուքը զոր այդ պահուան երկուքն ալ կը թափեն, սրտէ բխած արտասուք են:

60. Հիմա կրնանք յիշել նմոյշները այն

երգերուն որոնք կ'երգուին հարսանեաց իւրաքանչիւր արարքին կապակցութեամբ:

Կեսրոնց կողմէն ընծայուած զգեստները հագած՝ երբ սենեակը կը մտնէ աղջիկը, սա կտորը կ'երգեն ինամիները.

Աղջիկ, քու հագածտ ալ (կարմիր, գեղեցիկ) է. Աշուկ փէշերտ վեր ծալէ:

Քալէ ու մանտրտիկ քալէ, Քու աղտուկ պջիկտ երեւայ:

Ձգեստաւորման ամբողջացումէն վերջը կ'երգեն զովեստի սա երգը.

Առաւտունն կ'ընեն արեւ կու ցաթէ. Բերանտ ուր կու բանաս մեղի կու կաթէ.

Եկուր նստիք, անուշ անուշ խօրթէ, Եկուր, աղու որ աղջիկ, հարս էղար մեղի. Եսխուլմ, զմրութ, անգին քար էղար մեղի:

Այս կտորները բազմատօրէն նոր ժամանակաց յօրինուածք են, զուրկ բանաստեղծական մասնաւոր արժէքէ:

Ահաւտիկ հին ու գեղեցիկ կտոր մը. Աշուկ, քեզ օր մար է բերեր.

Ան թուխ-աչուի մարն է բերեր: Մարն է բերեր մեզի հըմար,

Մեկը ենք եկեր քեզի հըմար: Հայ իմ հայ, անմասն աղուոր,

Չի կայ քեզի նման աղուոր:

Ասիկա կ'երգեն զուարթ, պարզ, բնական եղանակով մը, ծշմարտապէս հայկական: Իւրաքանչիւր տող երկու անգամ կ'երգեն, սակայն երկրորդ անգամուն թէթեւ ի՞նչ եղանակաւորելով տողին առաջին ու վերջին վանկերը:

Շատ գեղեցիկ է « անտունի » զոր ինամի տիկիններէն մէկը կ'երգէ, հարսին զգեստաւորումէն վերջը, զովելով նախ, եւ ապա խրատելով աղջիկը.

Այ իմ հարստի դարմիկ, Ծոցտ էգի, ծառտ արմուկնի.

Արմաւը քու ծառտ կու ընի, Պիւլպիւլը քու ձեղտ կու թատի:

Քու ծառտ ու ձեղը ոսկի, Քու տերեւը վարդ կու(ն)մանի:

Հարմուկ, քեզ խրատ մի տամ. Ակնձակտ իս արէ:

Ուր գան ու հազար բսի, Հազրէն մէկ խօսք մի խօսէ.

Ան ալ չի գիտիմ ըսէ. Հազար չարէն խաղսէ:

Որովհետեւ աղջիկը հետեւեալ օրը, արշալուսէն առաջ, ձի հեծցուած պիտի տանի

կկեղեցի, եւ հոն պսակի արարողութենէն վերջ, փեսայն հետ պիտի երթայ, ոչ եւս իր մօրը, այլ իր երկանը տունը, այս ճամբորդութեան նկատարկելով ինամփները կ'երգեն յանուն փեսայն:

Ման եկուր, աղուոր ման եկուր,  
Գեւայ ի մեր դունն ի գան եկուր.  
Հեւ շես ի գար մեր բանէ.  
Թուխ աւուխ հոգես կո հանէ:  
Հայ իմ հայ, անմտն աղուր,  
Չի կայ քեզի նման աղուր:

Ինամփները բաժնուելէ առաջ հարսին ու մօրը զուարթութիւն բերելու համար կ'երգեն հետեւեալը, աղկանը բերեն.

Մի լար, մարիկ, մի լար,  
Ես նորէն տի գամ.  
Ըսկի տանը հինկ օր  
Արկով տի գամ:

Ու մայրը աւելի կ'արտասուէ:

(Ըրուուիւնի):

Մ. Ս. ԳՆՐՈՒԼՆԵՐԻ



### Ք Ղ Ք Ա Վ Տ Ո Ւ Ք Ի Ն

#### Կ Ո Ղ Գ Ր Ո Ւ Գ Ե Ն Ե Ր Ի Ն

Պատմական վէպը, մանաւանդ երբ նորա ամեն մի գիծը վերցուած է իննու մ ականական աղբիւրներից, ինչպէս Մեծանուն Բաֆֆու «Սամուէն» է, ոչ միայն ինչպէս վէպ է կարդացուում, այլ լեֆուուած՝ գեղարուեստական շպարով զարդարուած՝ պոետիկալ: Որով հասարակ ընթերցողն աւելի մօտ է կանգնուած նախնաց անցուցած ճգնաժամերին, ևս ու վառ սրբին, ճաշակու մ այն գառնութեան բաժակից, որից դարեր առաջ ըմպել են մեր հայրերը: Եւ ինք զինք հանդիսատես է կարծում նկարագրուած շքանի հակայական թատերաբեմին:

Իմ մի քանի նախափորձերը՝ պատմական կեանքից լոյս ընծայած փոքրիկ պատկերները, արամագրել էին արդէն մի լուրջ գործի ձեւնարկութեան: Հետզհետէ իմ դէմ ելած բազմաթիւ յիշատակարաններ, արձանագրութիւններ, աւանդութիւններ, որ պատմական ֆոնի վարագոյրն են պատառում, յայտնագործելով

անակնկալ իրողութիւններ, ինչպէս հարկ անհրաժեշտ ծանրացան իմ մաքի ու սրտի վրայ: Եւ ես 1899 թուից կազմեի «Երևուի», խորագրով պատմական վէպի ուրուագիծը: Թեեւ գործն ստուար՝ ըստ որակի եւ ըստ քանակի, կարօտ տարիների աշխատութեան, կարօտ իրազեկ գրողների աջակցութեան, կարօտ, որ էականն է՝ նիւթականի, այլու ամենայնիւ անյողողջ ձեռնարկեցի գործի, ժողովելով մեծաքանակ նիւթեր պատմական, նկարագրական ազգագրական եւայն: Թէ ինչպէս սեփական իշխանութեան անկուփց, ձիւկիղ-նանի, թամբրլանի աւերուածներից, բարձր Հայք եւ շատ գաւառներ Օսմանեան իշխանութեան ներքոյ ստրկանալուց յետոյ, իսպառ ոչնչացաւ ուղիքի-միկ-ձայաստանը, ընկան բերդեր, ամրոցներ, ընկան անհետացան նախարարական տոհմերու պայազատներ, ընկաւ գրականութիւնն ու նորա կրտսեր քոյր ազգային գեղարուեստը, լեզուն, — եթէ կարելի է այսպէս անուանել, — գիտնական քարոզները, տգիտութեան համատարած խաւարի մէջ ծնուն եւ ուռնացան ներքուստ՝ եղբայրասպան կոխներ, արտաբուստ՝ մահմետական կուռոզ ազգերից, աւար-աւեր . . .

XVI—XVII-դ դարերն ենք ասում, մի մահահոտ շքան՝ Եւուզ-Վելիմ, Գանունի Սուլէյման սուլթանների, միւս կողմից՝ Իսմայիլ, Թահմազ եւ Ապպաս-Չահրի կուռի եւ աւերածութեան եղբրավայր Հայաստանն ընկած նոցա տնայանդ սրի եւ անտանելի մականի ծանրութեան տակ՝ Հայն հոգեվալքի թուլներ էր այնկացուում, իսկ Օսմանեան յօրտա վեհապետները դէպի փառաց գագաթնակէտ վերելակում . . .

Ենք պատկերացնելու ենք մի եղբրական շքան, վէպի մէջ ի հանդէս պիտի գան ոչ միայն զոյգ մահմետական արքունիքներն իրենց բոլոր կողմերով՝ վերջում հաւատարիմ աղբիւրներից, այլ՝ բոլոր ձնշող, ձնըւած խաւերն իրենց դասակարգերով, բոլոր հանդէսներն ու ծէսերը, տարազներն ու նիստ ու կացերը, մի խօքով՝ որպէս հնարաւոր է իսկական պատկերը: Դեւս եւս պատմութեան սեփականութիւն չը դարձած Հայ, Վրացի մարտիկների օրհասական վարկածները ցուցադրելով՝ հայրենի շինչու-վառ օճաղ, որի առկայծեալ անթեղից ի վերջոյ հրդեհեցաւ Ղարաբաղը, սոքի ելաւ Զէյթունը, շարժուց Սասունը, բայց թշնամիների ամենաբուլ ծփանքից յաղթական կանգնեցաւ միայն Սիսական աշխարհը: